

ՆՈՐ ՏԱՐԻ,

ԱՄԱՆՈՐ,

ԿԱՄ ԿԱՂԱՆԴ

Պատմութեան հնագոյն ժամանակներէն սկսալ, ժողովուրդներ ունեցած են ժամանակը տարիներու բաժնեկու հասկացողակիւն մը. եւ տարին անշուշտ ունեցած է սկիզբ մը, որ կոչուած է Ամանոր:

Զանազան ժողովուրդներու մօտ, Ամանորը նշուած է տարուան տարբեր եղանակներու կամ ամիսներու ընթացքին:

Այսօր ալ ժողովուրդներ, ունին իրենց յառուկ Տարհուկիզը, կոմ' Ամանորը!

Հայ ժողովուրդը երկար դարերու ընթացքին, Ամանորը կը տօնէր Նաւասարդ ամսուն սկիզբը, որ կը համապատասխանէր ներկայի Յոդուտոսի 11-ին: Արդէն նաւասարդ բառը ինքնին կը նշանակէ նոր Տարի:

Նոր Տարին լրջան մը ընդունուած է տօնել նաեւ գարնան առաջին օրը, իրը տարեմասա՝ զայն նոյնացնելով ընդունեան ծաղկումի դաշտափարին հետ:

Հայկական Ամանորը Յունուար 1-ին ընդունելով պաշտօնական եւ վերջնական նույրագործումը կատարուած է մ.թ. դարուն, Սիմէոն Երեւանցի Կաթողիկոսին կողմէ (1763-1780):

Նոր Տարին հայ ժողովուրդին համար, ընդհանրապէս եղած է խանդապառութեանց տօն եւ ուրախ առիթ մը:

Սովորութիւն է եւ սիրոյ արտայայտութիւն՝ նույրներ փոխանակել ընտանեկան յարկերու տակ կամ չատ սիրելի անձերու հետ, ուրախացնել վիքրեց եւ բարի խոստումներու փոխարքէն Հագուատեղչն, խաղաղիներ կամ օգտաշատ առարկաներ բաշիկ անոնց:

Ընդունուած է նաեւ կարելի զուողութեամբ ընտանեկան սեղանները լիցնել մրցերով, քաղցրեղէններով, որպէսզի այդ ճորութիւնը ուրախութիւնը տարածուի ամբողջ տարուան վրա:

Ազգային գետնի վրայ, հայոց հին պատմութեան էլերէն ծանօթ է, թէ ի՞նչպէս մեր թագաւորներն ու իշխանները կը կազմակերպէին Ժարգական մրցանքներ, ինչպէս նաեւ իրգի, պարի, նուազի, աշուական ստեղծագործութեանց փառատոններ, որոնք ծանօթ են նԱՀԱ-ԱԱՐԴԵԱՆ ՄՐՑ անունին տակ:

Այսպէս, Նոր Տարին թէեւ կրօնական տօն մը չէ բայց տարուան հետ նաեւ հոգեապէս վերանորոգուելու ցանկալի գաղափարին մէջ, ձեւով մը կը կապուի քրիստոնէական Սուրբ Մեռնդին: Այդ իմաստով, տեղի կ'ունենան կրօնական հանդիսութիւններ, Պատարագ եւ կը տրուին իմաստալից քարոզներ: Հոգեւոր եւ աշխարհական պետք պատրամներ կ'ուզգին ժողովուրդին եւ կը շնորհաւորեն նոր Տարին:

ՆԱՊԱՆԳԻՆ ՀԱՄԱՇԽԱՐԴԱՅԻՆ ԲՆՈՅԹԸ

Կաղանդը կամ Ամանորը համաշխարհային երկուոյթ է, որովհետեւ անկափ անկէ որ տարուան ո՞ր օրը նոր Տարի է, բոլոր ժողովուրդները ունին այդ տանը:

Քրիստոնէական աշխարհին համար, Յունուար 1-ը եւ զայն կանուող պիշերը բացառապէս կրավէլ իմաստ մը ունեցած է եւ կը շարունակէ մնալ այդպէս, մնաւաւու մանուկներուն համար: Անոնք խանդապառութեամբ կը պատասխ վայելելու նոր Տարուան քաղցր մթնոլորտը, որ կը տարածուի, ամէն տեղ, ամէն տուն, պէս պէս նուէրներով, բարիքներով, աղօքներով, բարեմաղոթութեամբ քարտերով, նամակներով եւ յիշառակներով:

Նոր Տարուան առաջացուցած մթնոլորտը առիթ եղած է որ ընկերութեան մէջ շնչուուին նաեւ մարդասիրական գաղցումներ: Այդ օրեւուն, նիմապէս բախտաւոր, բարեկեցիկ մարդիկ, կը խորհին զգաբարներու, աղքանեներու մամին եւ բարեկերական հաստատութեանց նույրատութիւններ կատարելով, Կ'ուրախանան ուրախացներու:

Միւս կողմէ նոր Տարին առիթ եղած է որ ժողովուրդներու մէջ զշրողներ, բանաստեղծներ անդրազանան կաղանի բարոյական իմաստին եւ յատկապէս այդ մասին գրեն հոգեամ պատմուածքներ, հեթափներ, բանաստեղծութիւններ: Արդէն գոյութիւն ունի համապատասխան գրականութիւններ:

* Ճերմօրէն կը յանձնարարէնք կարդալ ի միջի այլոց Արամ Հայկազի, Քեղարդին (Տոքթ. Յ. Գազանձեան — Պէղրութէն) նոր Տարուան պատմուածքները, ինչպէս նաեւ «Փոքրիկ երազաւասը», Թէկատինցիններ, ևայլն:

ՆՈՐ ՏԱՐԻՈՒՑՆ ՇԵՄԻՆ...

Հայու Տարին, Նոր Տարին շնճանտային շահույթ,

Ուր լոյս ձիմերի ողջոյմի սեղու դրօշմեր փուեր եմ.

Հայու, երկար սպասուած՝ բայց կարճանի՛ այցելու,

Տուները երգով լցելու եւ Կաղամդով պճնելու:

Եկատ Տարին լուսագիտ նարսների մը համզոյն, Եր մես նուէր թերելով օրինեալ կեամբի նոր խառուն: Եկատ այս ծեր, այս տիտու աշխարհին դէմ բանալով Նոր երազներ, նոր լոյսի նորիզութեալ նոգերով:

Զանգակներու զագարէն թմիաց Տարին՝ խողութեամ և եւնուիսն:

— Խաղաղութեան ալէլո՛ւ, ուրախութեան ովսաննեա...

Թօքափելով քու նոգին ամէն մամդէ ամցեալի, Ո՛վ մարի, շնիի՛ն Նոր Տարույն, վերսկս նո՞ր ուղի, Ե՞րգ թմդացուր Աստուծոյ իր շնորհին համար նոր,

Բարիքներում իր բերած եւ օրբնաթեանց բաշխելիք...

O

Ժամանակական

Զ. օր պահոց ԾԱՇԽԵԱՅ: Սրբոցն՝
Բարսդի Հայրապետին եւ Եղբօր Շորին
Գրիգորի Նիւացւոյն, Սեղբաւրոսի
Հռոմայ Հայրապետին եւ Արքայ Եփրեմի
Խուրի Ասորւոյ: **Առ 11.2-11. Ես 4.2-6. Կղ**
1.21-29. Յէ 10.11-16:

ԲԱՐՍԵԼ ՀԱՅՐԱՊԵՏ

Իրաւամբ մականուանուած՝ Մեծն: Սերեցաւ սույր-
բերու ընտանիքէ մը: Սուրբեր էին հայրն ու մայրը,
մայրենի սլտան ու ժամը. եղբայրը՝ Ս. Գրիգոր Նիւ-
ացի եւ քոյրը՝ Ս. Մաքրինա: Ծնաւ Կապադովիկոյ
Կեսարիս քաղաքը, ուր սուսպաւ մինչեւ բարձրագոյն
նախակրթութիւն. ապա վնաց Սնափոք Ասորւց, որ
այն ատեն աւելի նշանաւոր էր իր քրիստոնէական գի-
տութեանց կեղրոն, ինչպէս նաեւ Սթէնք, ուր իր ու-
սուցիչներէն մին եղաւ Պարոյր Հայկազն, կ. Պոլիս,
Աղեքսոնէրիս, հեայն: Սթէնքի մէջ իր դպրոցակից
ընկերը եղաւ. Ս. Գրիգոր Նաղիսնպացի, որուն հատ
ցմահ մնաց բարեկում: Դժուարաւ ընդունեց քահանա-
յական աստիճան, որուն կոչեց զինքը Եւսեբիոս եպիս-
կոպոս. զի կը նախընտրէր ուսումնական վանական
կեանք, զիրծ վարչական հոգեկը: բայց յետոյ պար-
սաւորուեցաւ ընդունել նաեւ եպիսկոպոսական սպատիւ-
նու Սթու: Հանդիսացաւ Եկեղեցւոյ ամենէն մեծարժէք
վարդապետնէրն մին, որ իր հզօր խմասութեամբը եւ
ուղղակիա գիտութեամբը ջախջախեց հերձուածողնե-
րու, մասնաւորապէս Արիոսեաններու եւ հոգևմարտիւ-
րու, մոլորութիւնները, ամենաչերմ պաշտպնը եղաւ
Նիկիական հանդանակի «Համադոյակից» բառին: Իր
բարձրադոյն առաքինութեամբը եւ խստակրօն նշմար-
ուասիրութեամբը պատկառեցուց Յուլիանո Ռւբացո-
ղը, որ Սթէնքի մէջ իրեն դպրոցակից ընկեր էր եղած,
եւ Արիոսեան Վաղին կայսրը, որ երկիւզած պատկա-
ռանքով ներկայ եղուր իր ժամուցած պատարագին,
Թողած է մատենազրական կարեւոր գործեր, որոնց մէջ
է «Վեցօրէց արարչութիւն»ը, որ Մննդոց դրբին վրայ
մէկնութիւն մըն է, եւ որ Առկեդարուն թաղրմանուած
է Հայերէնի, ունի բազմահարիւր նամակներ: Նաղիսն-
պացի դայն կը համարի Աստուածաշունչի մեկնիչներուն
մէջ ամենաառաջինը. իսկ Երազմոս դայն կը նկատէ բո-
լոր ժամանակներու ամենէն նուրբ քարոզիւը: Ս. Բար-
սեղ գրած է վանական կարդի կանոն մը, ինչպէս նաեւ
Պատարաղամատոյց մը, որ մերինին տարբերէն մին է:
Եպիսկոպոս ձեռնադրուած է 370ին, մեռած է 379ին:

ԳՐԻԳՈՐ ՆԻՒԱՑԻ ՀԱՅՐԱՊԵՏ

Եղբայր Ս. Բարսդի Կեսարացւոյն: Ծնորհիւ իր
ստացած բարձր դաստիարակութեան, չուտով ուշա-
դրութիւն դրաւց իր Եկեղեցական առաջարէջին մէջ,
ուր ծուտ դործեց նախ իբրեւ ամուսնաւոր քահանայ
Նիւսիոյ կամ Նէկուսարիոյ Կապադովիկիոյ: Յետոյ,
սակայն, իր տիկնոջ կուսանոց մեկուսանալէ վերջ,
ինքն եւս ստացաւ հայրակողոսական աստիճան՝ նոյն
քաղաքին վրայ (372ին). ազորուեցաւ Վաղին կայսեր
օրով, իր խիստ հակա-արիոսութեան պատճառաւ, ու
վերադարձին ներկայ գտնուեցաւ կ. Պոլոյ Ժողովին,
ուր ֆայլեցաւ արժունեօք: Գրած է բազմաթիւ ճառեր եւ
մեկնութիւններ, որոնցմէ շատերը թարգմանուած են
Հայերէնի, ոմանք եւ եւ այլք և. դարուն: Այս վերջիններուն կարգին, ամենէն ծանօթներէն մին է Քաղաքով
բնութեամ մարդուց գրուածքը: Վախճանած է Նիւսիա,
303-400 թուականներու միջիւ:

ԵՓՐԵՄ ԽՈՒՐԻ

Մին է Եկեղեցւոյ նշանաւորակոյն Հայրերէն, մեծ
քարոզիչ եւ ընտիր բանաւոհջ: Հելլինակ եղած է կը-
րօնուական մեծարժէք զրականութեան մը, որ կը բազ-
կանայ մատնաւորապէս հոգեւոր երգերէ եւ Ասուու-
ծոցունչի մեկնութիւններէ: Այս վերջիններէն կարեւոր
մաս մը Հայերէնի վիրտուած է սոկնդարեան թարգ-
մանաւթեամբ: — Ծնոծ է Ամիդ քաղաքին մէջ, կոա-
պաշա ընտանիքի զաւակ: Մկրտուած կը համարուի Ս.
Յակոբ Մծրնացւոյ ձեռքով, անոր աշտիերուած նախա-
պէս, եւ իմր սոսկական հնուեւող անոր ընկերացած
դէպի Նիկիոյ ժողովը: Կ'աւանդուի նաեւ թէ Եղեսիոյ
յեւներուն մէջ օքքակեաց կեանգով ապրնէլք եւ հրաշ-
պործութիւններով համբաւուելէ վերջ, Կիսարիա դացած
եւ Ս. Բարսդէն սարկաւակ, ըստ ոմանց նաեւ քահա-
նայ ձեռնադրուած է: ապա Եղեսիա դառնալով արդիւ-
նաւոր հանդիսացած է քրիստոնէական ուսուցման եւ
քարոզութեան վաւտին մէջ: Իր կեանգուքին վերջին մասը
գուրծեալ անցուցած է միայնութեան մէջ, եւ խոր ծե-
րութեան մէջ վախճանած է 378ին: Մեր մէջ ժողովը-
գական եղած է մատնաւորապէս իր ողօթապէիքովը:

Հ. Մննդեան պահոց Եք. օրը: Յ. Յումավ. 28: է. Յումիս 18:

† Ճրագալոյց Ծննդեան: Տիտ 2.11-15:

Մա 2.1-12:

ԾՐԱԳԱԼՈՅՑ — ԽԹՈՒՄ

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, աէրունական երկու մեծ տօներէ — Ս. Ծնունդէն եւ Ս. Զատիկէն — առաջ, անմիջապէս նախորդող օրերուն կ'ունենայ սրտառուչ արարողութիւններ, որոնք կը կատարուին իբրև ՆԱԽԱՏՕՆԱԿ:

Այդ երկու օրերը կը կոչուին՝ ԽԹՈՒՄ:

Առաջնը, անպայմանօրէն կը զուգագիպի Յունուարի 5-ին, որովհետեւ Ս. Ծնունդը Յունուարի 6-ին է. խակ Երկրորդը՝ Ս. Յարութեան Կիրակիին նախորդող Նարաթ օրը:

ԽԹՈՒՄի օրը, արեւամուտէն ետք, տեղի կ'ունենայ գիշերային պատարագ տպառորդիչ մթնոլորտի մը մէջ: Ժողովուրդը շատ կը սիրէ գիշերային արարողութեանց այդ պահը: Մեծ թիւով հաւատացեալներ ներկայ կ'ըլլան եկեղեցի:

Պատարագէն ետք, կրօնական առումով՝ արդէն խսկ Ծնունդ է եւ դպիրները երդելով կ'աւետեն, թէ՝ ՔՐԻՍՏՈՆ ԾՆԱՒ եւ ՅԱՅՏՆԵ-ՑԱՒ:

Այնուհետեւ մինչեւ ուշ գիշեր, Եկեղեցաէք խումբեր կը շրջին թաղերը եւ հաւատացեալներու ընակարաններուն առջեւ կ'երգեն եւ կը նուագեն ծննդեան հոգեպարար շարականներ եւ եղանակներ: Այս սովորութիւնը մեծ ընդունելութիւն ունի մեր ժողովուրդին մօտ: Ընտանիքներ հրճուանքով կը սպասեն. երգեցիկ այդ խումբերը իրենց դըռները լայն կը բանան անոնց առջեւ, կը հիւրասիրեն զանոնք, կը քաջալերեն եւ նուէրներ կու տան բարի նպատակներով:

ԽԹՈՒՄԸ կը կոչուի նաեւ ՃՐԱԳԱԼՈՅՑ. որավհետեւ սովորութիւն էր եւ մինչեւ այսօր կը շարունակուի ան, որ լիշեալ արարողութեանց ընթացքին, հաւատացեալներ իրենց ձեռքերուն մէջ լուցուած— վառուած — մոմ բռնեն:

Նաեւ աւանդութիւն էր եւ է որ տուներուն մէջ եւս ճրագ մը վառուած մնայ, որպէսզի Ս. Ծննդեան աւետիսը ունեցող մոգերը կարենան այցելել եւ նուէրներ ու առատ ուսուլիք տանիիլ աղքատներուն:

ԿԱՐԵՒՈՐ՝ ԽԹՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Նկատելի է, որ ԽԹՈՒՄԸ ըստ ձեւի եւ ըստ էութեան աւելի շատ հայեցի բնոյթ ունի: Դարեր շարունակ մեծ տօներու նախօրէին այդ խորհրդաւոր ու հոգեպարար արարողութիւնները, տիսուր եւ ուրափառատում յուղումներուվ լեցուցած են հայու հոգին:

Այդ առիթներով պարբերաբար մեր թերթերուն եւ գրական հանդէսներուն մէջ լոյս տեսած են ուշադրաւ գրութիւններ:

— Հայ Առաքելական Եկեղեցւոյ դպրոցներու աշակերտութիւնը ըստ սովորութեան Ս. Ծնունդի առիթով հաւաքարար եկեղեցի կ'երթայ եւ մասնաւոր արարողութեամբ մը Ս. Հաղորդութիւն կը ստանայ:

ՃՐԱԳԱԼՈՅՑ — Մեծ տօներուն նախատուակի եւ բեկաները սովորութիւն էր ճրագ լուցանել կեղեցւածէ: այդ սովորութիւնը նոյնիսկ ամէն կիրակուատարն ու տեղի կ'առնենար, և Էջո Զաւարը կոզը «Երանակ» ճրագաց կոչուած է: Բայց Հիմա ճրագացը տնուալը կը զարծածաւ միամ Ռենդանան ու Զատկի նախընթաց երեկոներուն արարողութեան՝ ամէնուն մունք տարով: Եւ նոյնինի կրկու տօներուն նու խնդիրաց ամբողջ օրը ճրագացը կը կաչուի իրու: Օր պատրաստութեան մեծ տօնին:

† . Տօն Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի:

Տիտ 2.11-15: Մտ 1.18-25:

Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ եւ հայ ժողովուրդին համար, ամենէն ուրախ եւ սիրելի տօնն է Ս. Ծնունդը, որ ամէն տարի մեծ շուքով կը տօնուի:

Աստուածայայտնութիւնը տեղի կ'ունենար առաջին դարուն սկիզբը, որով մարդկութեան կեանքին եւ պատմութեան համար կը սկսէր նոր շրջան մը, նոր թուականով, — Քրիստոնէական տարեթիւը —:

Քրիստոս ծնաւ Բեթղեհէմի մէջ, ամենէն համեստ պայմաններու տակ: Ապրեցաւ 33 տարիներ միայն: Ս. Ծնունդէն մինչեւ Խաչելութիւնը, Անոր կեանքը եղաւ արտակարգորէն հրաշալի եւ մարդկութեան համար ուղենիշ՝ ճանչնալու ճշմարիտ Աստուածը:

Մարդիկ, պատմութեան հնագոյն դարերէն սկսեալ միշտ ունեցած են կրօն մը, պաշտած են բնութեան ոյժեր, կենդանիներ, խորհրդանշական կուռքեր, իմաստուն կամ զօրաւոր անձեր, մարդարէներ, կառուցած են պաշտամունքի մեհեաններ եւ բագիններ. աակայն, ոչ մէկ կրօն լրիւ գոհացուցած էր մարդկութիւնը:

Քրիստոսով Աստուածայայտնութիւնը՝ եղաւ մարդկային մտքի խարխափումներուն եւ որոնումներուն վերջակէտը: Աստուած իր որդին ընծայեց մարդկութեան, որ ուսուցանէ ճշմարիտը, յուսաւորէ մարդկային միտքը, որպէսզի մարդը ապրի ու վայելէ կեանքը ազնուագոյն սկզբունքներով:

Այսպէս, Քրիստոսի ծնունդը նկատուեցաւ մարդկային կեանքին համար եւ պատմութեան մէջ, մեծ անկիւնաղարձ:

Աշխարհի բոլոր հաւատացեալները ամէն տարի եկեղեցական մեծ հանդիսութիւններով կը նշեն Ս. Ծննդեան տօնը որպէս իմացական նոր լոյսի, խաղաղութեան եւ սիրոյ տօն:

Սովորութիւն դարձած է որ եկեղեցւոյ պետեր, կաթողիկոսներ, առաջնորդներ, Ս. Ծնունդի առթիւ իրենց հօտին, հաւատացեալներուն ուղղեն պատգամ մը, անդրագառնալու Քրիստոսի մարդկութեան խորհուրդին, իմաստին եւ յիշեցնելու կեանքի ամենէն էական սկզբունքները. ԽԱՂԱՂԱԻԹԻԻՆ եի Սէ՞՞ աշխարհի բոլոր մարդոց միջեւ:

Ծնունդի մասին, Հայաստանեայց եկեղեցւոյ ամենէն իմաստալից եւ ժողովրդական շարականներէն է՝ ԽՈՐՃՈՒԹԻՒՆ ՄԵԾ եի ՍՔԱՆՉԵԼԻՒՆ:

ԾՆՈՒՆԴԻ ՏԵԱՌԻՆ — Աստուածայայնութեան տօնին մէջ յիշատակուած գլխաւոր խորհուրդը Քրիստոսի ծնունդի բլագալով՝ մէր մէջ ալ ընդհանրացած սովորութիւն է Աստուածայայտնութեան տօնը եւ ձրագալոյցը, ութօրէքը, պահքն ու բարեկենդանը Ծնունդի անունավ կոչել:



Ա. Տառը ու այս Բայր Շունչ (1878)

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԽԵՏԱՐԱՆԻՆ

ԸՆ ՅՈՎՀԱՆՆԵՍԻ

(11. 1-46)

- 1 Հիւանդ մէկը կար, Պազարոս անունով, որ թե-թանիացին էր, այն գեղջէն, ուրիշ էին Մարիամ և իր քույր՝ Մարթա: Ասիհա այն Մարիամն էր որ խլափէ սնէց Տիրով ուսքերը և իր մաղերով սրբէց, և որուն եղացին էր Հատարոս, որ հիւանդ էր: Խօսարտիք քոյ-ընքը յարդ շրկեցին Յիսուսի մօտ, որպէսի անոր ը-
- 4 ոնք: «Տէ՛ր, բու սիրելի բարեկանդ Հիւանդ է: Յիսուս երբ բաց, բառ: «Այս Հիւանդութիւնը ոչ թէ յահ-ուան, այլ Վաստածոյ փառքն պիսի ծառայէ և պատ-ճառ պիսի բլագ որ Խօսունոց Արդին փառաւորութ:
- 5 Յիսուս կը սիրէ յանձնէ Մարթան, անոր քոյրը
- 6 Մարիամը և Նազարոտը: Այսկայն Հակառակ Պազա-րոս հիւանդութիւնուն բար անունուն, երկու որ եւս
- 7 մասց հոն ուր կը գանուէիր Յիսուս ըստ, իր աշակերտո-
- 8 ներուն: «Ենիկը կրկին Հրէաստան երթունք»: Այսկերու-ները իրեն քոն: «Քարոզագի՞ւա, Հրէաստանցիները գիւն նոր կ'աւցէին քեց բարեկանդէր, հիմա կըկիրն հոն
- 9 կ'երթան: Յիսուս անոնց պատասխանեց: «Ենիկը տաներկու ժամ չէ»: Ան որ ցերեկ տանն կը քայէ յ ասքթուքիր, որովհետու այս աշխարհի լրյուն իր լուր-
- 10 ջը կը տանէ: Բայց ան որ զիշեր տանն կը քայէ կը ասքթուքիր, որովհետու լուր լուրին: Յիսուս առ խօս-քերը ըսերէ եռոք աւելցու: «Ենիր բարեկանդ՝ Պազարո-
- 12 ոց քնացած է, երթամ արթնցնմ զինք»: Աշակերուն-ը բենի ըսին: «Տէ՛ր, եթէ քնացած է՝ ուրիշն կ'առող-ջանուց»: Յիսուս Դուզարսոյ մասնան տիկարկութիւն կ'ընէր, մինչ աշակերաներուն այնուէս թուեցաւ թէ
- 14 անոր քնանարուն կ'ակնարիէ: Այն տանն բացայալու կ'երպով ըստ: «Դուզարսու մեսած է՝ յայց ես հոն ըր-լալուն՝ մեղք համար ուրախ եմ, որովհետու զուր ինչի պիսի հաւատութ: Արեւն ենիկը իր քոյ երթունք:
- 16 Թույլան, որ երկուորուն կը կոչուէր, ընկերներուն ըստ: «Մին, ենիկ մինք ու երթանք իրեն հոն ժանե-լուց:
- 17 երբ Յիսուս Բեթանիու հասու, արդէն իսկ Հա-
- 18 զարոս ըստ որէ ի վեր թողուած էր: Բեթանիս երու-սազէմէ մատիկ է, միայն երեք քիլոմետր հեռու:
- 19 Հերանիքին շատեր հոնիկ եկած էին Մարիամի և Մար-թայի մօտ, դանինց միսկթուքնու համար իրենց եղ-
- 20 բօր մահուան ասիթով: Մարթա երբ բաց թէ Յիսուս

ՅԱՐԱՐԵԱՆ ԽԵԱՐԵԼԻՆ:

Աւետարաններուն մեզի հովարդած ահ-
պիկութեան համեմատ Յիսուս երեք մեսենիք
միայն ողջնուցուց է:

Ասոնցմէ մէկն է Նազինի պատահին (Դուկ: կ. 11-17) որ իր մօրը միակ գուտակն էր:

Երկրորդը Յացրոսի ազջիկն է (Մասթ. թ. 23-26: Մարկ: Ե. 36-45: Ղուկ: Հ. 49-56) որ առաներկու առքեկան-հաստիքին մետած էր:

Իսկ երրորդն է Թիթանիսցի Պազարոս (Յովէ. մթ. 17-44) որ չորս օր տառշ մետած ու Պազարուծ էր՝ երբ Յիսուս այցելեց անոր գերեզմանը:

Ասոնցմէ տառշին երկուքը երիառարք էին և տակաւին չթողուած ողջնուան, իսկ երրորդը չափանաս առքիքին մետած էր և չորս որ գերեզմանին մէջ մեալէ յատոյ է որ տառշու իր երկրորդ կետնքը:

- 21 կու գայ, գիմաւորելու զնաց, մինչ Մարիամ տունը մնաց: Մարթա Յիսուսի ըստ: «Տէ՛ր, եթէ հոս ըլլա-
22 յիր՝ եղայցը չէր մեռներ, բայց հիմա իսկ գիտամ, թէ ինչ որ Աստուծ մէկ խնդրեն՝ Խոտուած քեզի պիտի տայք»:
23 Յիսուս անոր ըստ: «Եղայուրիք յարութիւն պիտի առ-
24 նէր: Մարթա պատասխանեց: «Գիտեմ որ յարութիւն
25 պիտի առնէ վերջին որը, յարութիւն ասեն»: Յիսուս ըստ: «Ե՞ս եմ յարութիւնը եւ կեանքը: Ան որ ինձի կը հաւատայ, թէսկտու մեռնէ՝ պիտի ապրի: Խոկ ան որ ողջ է և ինձի կը հաւատայ, երբ պիտի չմեռնի: Կը հաւատամո՞ւ բառեփած: «Այսու, Տէ՛ր», պատասխանեց Մարթա, «Կը հաւատամ թէ դուն ևս Քրիստոսը, Աս-
տուծոյ Արդին, որ աշխարհը պիտի դայիի»:
28 Մարթա այս խոսքերը ըսելի եսոք զնաց և իր
29 «ՊԱՌ՝ Մարթամը կանչեց և վախացով ըստ: «Վար-
30 դապիւր նկած է և քեդ կ'ուզէ»: Մարիամ լսելուն պէս ոտքի կոտ: և Յիսուսի մօտ զնաց: Յիսուս տակառին
31 գիւղ չը մասած, այլ կեցած էր հոն՝ որ Մարթա զնաց
32 գիմաւրած էր: Տան մէջ զնառուդ հրեանինը, որոնք Մարթամը կը միմիարէին, երբ տեսան որ անմիջա-
պէս ուսքի երիբու զնաց, Հետեւեցան անոր, որովհե-
տեւ կարծեցին թէ զերեզման կ'երթայ՝ հոն լալու հո-
մար:
- 33 Մարիամ հասու այնակ ուր Յիսուս կեցած էր: Հաղին զայն տեսած, անոր ոտքերուն ինձաւ եւ ըստ: «Տէ՛ր, եթէ հոս կուտած ըլլայիթ, եղայցը չէր մեռներ»:
34 Յիսուս երբ տեսու Մարթամը որ կու լար, ինչպէս նաև ունու հոն կողող հրեանինը որոնք կու լայնին, հո-
35 գեպէս խոսվիցու: և յուգած ըստ: «Ա՞ւր թաղեցից զնաց»: Անուն ըստին: «Տէ՛ր, եկուը եւ տեսու: Յիսուս
36 ըստու: Հետաները իրաւու կ'ըսէին: «Տէսէք թէ որ
37 քո՞ն կը սիրէր զայն: Խոկ ամսուք ալ կ'ըսէին: «Այս մորդը որ կուրին աչքը բացուած է՞ր կիսուր այնպէս մը ընել որ Դազարոսը միհնէր»: Յիսուս զարմեալ ներք-
38 նոպէտ յուզուեցաւ եւ մօտեցաւ գերեզմանին, որ քա-
39 րայր մը էր եւ որուն մուտքին քար մը դրած էին: Յի-
սուս ըստ: «Վէկըցուք քարը: Մարթան, մեռողին
- 40 քոյրը, ըստ անոր: «Տէ՛ր, վիստ նեխած պէտք է ըլ-
41 լայ, որովհետեւ յօրս օրէ ի վեր թազուած է: Յիսուս Մարթայի ըստ: «Վենք յիսկ յըսի՞ն որ եթէ հաւատաս, Աս-
42 տուծոյ փառքը պիտի տեսնէր: Նիր անհնդ քարը վեր-
43 ցուցին, Յիսուս աչքերը վեր բարձրացուց եւ ըստ: «Հա՛յ յի, չնորհնէսկայարութիւն քեզի որ կը լսես ինձի: Գի-
44 տուծ որ Միւս կը լսես ինձի: բայց ինչ այժմ կ'ըսէմ, չուրի գուրքին յօրիքը: Այս մուսու եւ կուր բայց մոյնով կանչեց: «Անզարուն», զուրի-
45 կուրը: Այս կազմական գուրքը կուր կայացաւ ահանց: «Քահինցէք պատանքը եւ
46 կուրը որ երթարք կայացաւ ահանց: Ասւանդուն մօտ կը լսենքին վարիսեցին ինչ որ Յիսուս կատարեց:

† Կիր. Ե. օր Ծննդեան: Հո 1.1-7. Հո 2.1-7.

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԿԵՏԱՐԱՆԻՆ
EUS ՂՈՒԿԱՆԻ

(Հ. 1-7)

1 Այդ օրերուն Օպոստոս կայսր Հրամանագիր հա-
նց՝ իր կայութեան առաջանիքուն մէջ գոնուող
2 բոլոր բնակիչներուն մարդահամարը կատարելու: Այս
3 առաջին մարդահամարը տեղի ունեցու Աստրիոյ կա-
4 ռավարիչ Կիւրենիոսի օրերուն: Ամէն մարդ իր ծննդա-
5 վայրը Կերթար իր անունը արձանագրել առաջ հա-
6 մար: Յովսէփի Դաւիթի սերունդին ըլլալուն համար,
7 Գալիլիայի Նազարէթ քաղաքէն ելաւ եւ իր անունը
արձանագրել առաջ համար վնաց Հրէասանի Բեթ-
լեհէմ քաղաքը՝ Դաւիթ թագաւորի ծննդավայրը: Խ-
րեն կընկերանար իր նշանածը՝ Մարիամ, որ յզի էր:
Բեթլեհէմի մէջ, Մարիամի ծննդարերութեան
ժամանակը հոսուաւ եւ ծնաւ իր անդքանիկ զաւակը, որ
վաթթեց խանձարուրի մէջ եւ զրաւ մսուրի մը մէջ,
որովհետեւ պանդոկին մէջ իրենց համար տեղ չկար:



1. Յիսուսի ծննդը տեղի ունեցաւ հո-
մեռա պայմաններու ներքեւ բոյց այսօր ա-
նոր յիշատակը քրիստոնէից մեծապայն տօնե-
րէն մին է: Մեծ ըլլալու համար պայման չէ
հարստա ապարանքներու մէջ ծնիլ:

2. Արեւելեան երկիրներէ եկած մազերը
Յիսուսի նուերներ տուին, Աստուծոյ համար
լուազոյն նաև ըլլալու առկայն միը սիրան է: Ա-
մէն մանուկ կրնայ իր սիրաը Յիսուսի նուի-
րել:

3. Հերովդէն շատ մը անմիզ մանուկներ
ապրելու իրաւունքին զրկեց, պարզապէս իր
կիրքերուն յագեցում տալու համար: Ես-
խոնճ, ատելութիւն և վրէժինդրութիւն
միշտ աւերներ զործած են:

4. Յիսուս՝ իր քառասունքին առթիւ
Տաճարի մէջ Աստուծոյ ներկայացու, և երբ
մեծցաւ ինքովինքը նուիրեց Աստուծոյ ծրա-
գիրներուն իրազործմուն Արդարութիւնը և
հշմարութիւնը սիրող ամէն անհատ նմանա-
պէս Աստուծոյ զործակիցն է այս աշխարհի
մէջ:

LUKE 2

Ω In those days a decree went out from Caesar Augustus that all the world should be enrolled. ²This was the first enrollment, when Qui-nn'i-ys was governor of Syria. ³And all went to be enrolled, each to his own city. ⁴And Joseph also went up from Galilee, from the city of Nazareth, to Jü-dé'a, to the city of David, which is called Bethlehem, because he was of the house and lineage of David, ⁵to be enrolled with Mary his betrothed, who was with child. ⁶And while they were there, the time came for her to be delivered. ⁷And she gave birth to her first-born* son and wrapped him in swaddling cloths, and laid him in a manger, because there was no place for them in the inn.



Յովսէփ Հւ Մարիամ, օրինական ամուսնութեամբ միացած, բայց տուածային յուրահանձնաթեան հետեւալութեամբ ամուսնական կենակցութենէ ըդդուշանոլով, կ'ապրէին Պալմիրոյ նազարէթ քաղաքը, երբ քաղաքուկան պարտաւորապթեան մը պատճառով հարկադրուեցան ուղեւորութիւն մը ընել գէողի Պաղեստինի հարաւակասմբ, ԲԵԹԳԵՀԵմ քաղաքը: Օգոստաս Ակտաւիանու կայսրի Հասմիմայքուց, Հոտիմայ 747 թուին ընդհանուր խոպակութիւնը հոտսատած և Հոտիմէական ապրային ուրարտութեան համաժայ Յանոսի առճար բին վակումը կատարած էր, 205 տարի շարսւնակ բայց ժամանչն յետոյ, անդինդատ պատերազմներու պատճառով: Այդ խոպակութիւնը օդուուելով ընդհանուր կայրութեան մէջ տշխարհապիր, այսինքն աղջամար կատարելու հըսավարտակ հանած էր: Հրէստատան Հոտիմայ կայրութեան ներքեւ էր, և Հերովդէս թիշտէտ թակուորի անուն անէր, բայց կուսակալէ մը աւելի իշխանութիւն չունէր. արդէն ալ յսկ Օգոստաս կայսեր չնորհքալը այդ անունը ըստացած էր: Հետեւապիս Հրէստատին ալ ուրիշ հոտիմէական նահանդներու ողէս աշխարհապերին պարտաւորութեան ներքեւ կ'իշխոր. իսկ Կիւրենէս կոմ Կուբիրիսու, Ասորիքի մեծ բղեջիս, Պաղեստինի աշխարհապիրին վրայ ալ օդուցոն անէր, իրբ ընդհանուր Ասորիքի պատիսանող գաւուորի մը վրայ: Այդ աշխարհապիրը պէտք չէ շփոթել իրբ ասաց տարի եւաքը նորքն հրամարուած աշխարհապիրին հուս, ինչպէս սմանք կ'ուզին իրարու հետ խաննելով գժուարութիւն ստեղծել: Ժամանակին պատմիչները իրարմէ կը գտահն երկու աշխարհապիրները. Դուկաս ալ յստակ կ'սրուց ու կը զնէ թէ Այս առաջին աշխարհապիր եղեւ:

Հոտիմայ կայրութեան մէջ աղքուհամարները լրկ ժողովուրկը համբելով չէին վերջանար, այլ արդ առթիւ տուրքերու համար կարմւոր տեղեկութիւններ կ'առնուէին եւ կարգադրութիւններ կը լինէին, հոգասակաւթեան հրդումներ կը արուէին, և ոչ միայն այր անհամաներ, այլ և կին անհամաներ որոշակի կը պրուէին, երբ գիրք ու կարեւորութիւն և սուացութիւն ունէին: Այդ նորտապին համար պէտք էր որ իշխաքանչիւր մարդ, ոչ թէ ուր գտնուէր այն տեղը արձանագրուէր, այլ իր ծննդեան կոմ ծալքուն տեղը երար եւ այն տեղ աշխարհապիրի տուրքին մէջ անցնէր:

Յովսէփ պարտաւորուցաւ աշխարհապիրի համար Նազարէթէ Բեթղեհէմ երթալ, ոչ միայն իր ծալքան պատճառով իրը Դաւիթի ցեղէն սերած, այլ և հաւանարար իր ծննդեան պատճառով, իրը զի աւանդութեան նայելով Յովսէփի ԲԵԹԳԵՀԵմ ծնած էր եւ յիսոյ Նազարէթ գոցած և այսուհել ընակութիւն եւ զործ հաստատած: Մարիամ ալ, թէ իրը Յովսէփի ամուսին եւ թէ իրը Դաւիթի ցեղէն սերած, արձոնագրուելու պէտք ունէր, ուստի երկուց միտուզ՝ Նազարէթէ ելան եւ բաւական կարեւոր ճամբարդութեան մը ժեսնարկեցին ԲԵԹԳԵՀԵմ երթալու համար: Մարիամ յիշի վիճակը ճամբարդութիւնը չխափանեց, որովհետեւ աշխարհապիրին պայմանաժամը լրանալու մօտ էր եւ Ընար չէր այլիւս յիստաձգել: Դուկաս այստեղ ալ Մարիամը Յովսէփի խօսեցեալը կը կոչէ պարզապէտ, նոյնին յդի լինելին ալ տեղացնելով, որովէս զի կուսական յղութեան խորհուրդը չեցաէ եւ սուսանական զուգակցութեան զաղագարը հեռացնէ, ինչ որ աւելի բացայաց խօսքերով ըստած է Մարթէոս ալ՝ թէ Յովսէփ աչ գլուխէր զնա, այսինքն զիմարիս:

ՅԻՄԱԽԻՍԻ ԾՆՈՒՆԴԸ

Ղոկ. թ. 6-20, Մարտ. Ա. 25

Յովսէփի և Մարիամ Համան Բեթղեհմ, բայց իրենց համար պատրաստ եւ հանդիսատ տան շգաման, եւ ոչ խոկ ուզիւրիներու իջեւանին մէջ արամագը րելի տեղ մնացած էր. բնիկ Բեթղեհմցիներ ամէն կողմէէ եկած եւ խանուած եւ դէք աղջկէ տեղաւորուած էին. մինչ Յովսէփի և Մարիամ ուշ մհովովներէն են: Այդ դժուարին եւ անհանդիսատ պարագաներու մէջ տեղի կ'ունենայ Յիսուսի ծնունդը, Մարիամի օրերը յացուծ ըլլարով: Նորածինին հանդսուութեան համար ամէն բան կը պակսէր. Հազիւ խանձարուր կազմելու չափ լաթէր կը ճարին, կը պատեն կը փաթթէն նորածինը, եւ իջեւանի ախոսին մէջ, տնասուց մասութին յարդին ու խոսին վրայ կը հանդիշցնեն զայն, ախոսը ունենալով իրը ժնակարոն եւ մսուրի իրը սրորոց:

Ըստ Հանուր աւանդութիւն է՝ թէ Յիսուս այլի մը մէջ ծնու. եկեղեցւոյ մէջ ալ կ'երգենք, ի տուր այրին բազմեցաւ, եւ Բեթղեհմի Ս. Ծնունդ Եկեղեցւոյն մէջ այսօր ցուցուած տեղն ալ քարայր մըն է: Առետարանը քարայրի խօսքը չըներ. առկայն ի հնումն, ինչպէս եւ մինչեւ այսօր, զիւլեաւ. մէջ քարայրներն իրը ախոս կը գործուծուէին, եւ ախոսէու ալ եղաւ. պիտի ըսենք այն իջեւանին մէջ, ուր Յիսուս ծնու եւ մսուրի մէջ գրուեցաւ:

Ծննդեան պատկերներուն մէջ մսուրին քոյլ եղ մը ու էջ մըն ալ կը նկարուին, որնոք կ'ենթագրուին թէ ախոսին մէջ գտնուած ըլլան, եւ անսու շունչը ծառարած ըլլայ նորածինը խոնամելու եւ առցցնելու: Աակայի տուելի ծիշը այլորտնութիւն է այն, եւ կ'ակնարկէ ետոյիի բերնով իսրայէլի ժողովուրդին վէմ խօսուած յանդիմանութեան. Ծանեաւ եզն գտացիչ իւր եւ էջ զմուր տեամ իւրայ, եւ իսրայէլ զիս ոչ ծանեաւ (Ես. Ա. 2):

Երբ մէկ կողմէն այսուքու անշուռ եւ խոնարհ կերպով կը կտարաւէր Յիսուսի ծնունդը, որ ոչ մէկ կերպով չէր կրնար մտադրութիւն հրաւիրել, եւ տեղի ուհեցած մէծ եւ ոքանչելի խորհարդունքն բարձրութիւնը իմացնել, միւս կողմէ երկնային հրաշք մը կը յայտնէր զայն եւ կ'աւետէր աշխարհի: Բեթղեհմի շուրջը գտշտերուն եւ բարձունքներուն վրայ սփուրւած էին ոչ խարիներու համերը, գիշերային ժամուն խոկ բացօթեայ, եւ հովիներ ալ անոնց շուրջը նոյնակէս բացօթեայ, ոյիարիներուն պահպանութեան կը հսկէին: Յանկարծ երկինքէն յուսուոր տեսիլք մը երեւցաւ անոնց աչքին, Փառք Տիառու ծագեցին առ նոսաւ. Հովիները ահուզովի բռնուեցան, բայց հրեշտակ մը իրենց մօտենալով քաջալերութեան եւ ամեսոփսի խօսքեր ուղղեց անոնց եւ ըսաւ. «Մի՛ վախնաք, ահա մեծ ուրախութեան աւետիս մը, որ միանգամայն

բոլոր Շոկովուրդին համար ալ ուրախաւիթ պիտի ըլլայ: Այսօր այս ժամռուս, այս ՚Կաւերթի քաղաքին մէջ ծնաւ Փրկիչը, որ է խոստացեալ Օծեալը (Ծեսիան): Ելք՝ զայէք զայն տեսնելու: Ճառքի մը մէջ զբուած խանճարբազաս տղայ մը որ տեսնէք, զիտցէք թէ նա' է: այս ըլլայ ձեզի ճանշնալու նշանը»:

Հազիւ թէ հրեշտակը արդ խօսքերը բառ, երկինքի հրեշտակներուն խմբավին օրհնաբանութեան ձայները լուսեցման, որք քայլուածայն կ'երգէին եւ զիստուած կը փառաբանէին: երգածնին էր, Փառք ի բարձութիւն Աստաւծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն: Հրեշտակային օրհնաբանութիւնը պահ մը տեսեցն ետքը լուց: Հրեշտակներ երկինք դարձան: Հովհաններ իրենց հիացումէն սթափեցան, եւ սկսան իրարու բուել: Ալրէ՛ք, քողաք իջնենք, մեկ արուած երկնային աւետիսը ստուգմնքք: Անմիջապէս խումբ մը հովիւներ կու զան, Բեթղեհէմ կը մտնեն, ախոռները կը փնտուն, եւ անսնցմէ: մէկուն մէջ կը դանեն, ճառքի մէջ զրուած խանճարբազաս Մանուկը, Մարդամ ու Յովսէփի ալ ճառքին մօտ Նորածինը ինամելու զբաղուծ: Հովիւները ուրախութեամբ լցուած, որ արուած աւետիսը իրակոն բան մըն է եղել: մէկ կողմէն նորածինին կ'ընծային իրենց յարգանքը և միւս կողմէ Մարիամի եւ Յովսէփի կը պատմեն իրենց եղած աւետիքը եւ տրուած աւետիսը: Պահ մը ախոռեղ մնալէ յետոյ իրենց գործին կը դասնան, ոչխարները արածելու կը հանեն, բայց որուն որ կը հանդիպին շեն դարբիր լսածնին եւ տեսածնին պատմելէ, եւ իրենցմէ բազներն ալ իրենց պէս կ'ուրախանան եւ Աստուծոյ օրհնութիւններ կը ճատուցանեն երկնային այցելութեան համելուն եւ տինկարկալ Փրկչին եւ խոստացեալ Մեսոփային ծնուծ ըլլալուն համար:

Հուկաս, որ այս ամէն պարտգաները մանրամասնօրին կը պատմէ, կ'ուեցնէ թէ Մարիամ այս ամէն լածները իր սիրոտին մէջ կը պահէր եւ անոնց վրայ կը խորհրդածէր: Արդ յիշտակութիւնն խմէ կը ցոցունէ թէ Դուկաս ալ իր զրածները ուզզակի Մարիամէ լսած եւ իմացած է, եւ անոր վկայութեամբ անցուցած է իր Աւետարանին մէջ: Մաաթէոս շատ քիչ պարագայ կը պատմէ Յիսուսի ծնունդին տաեն եւ ծնունդէն առաջ հանդիպած բաներու վրայ, իսկ Մարիոս ընու իսկ Յիսուսի ծնունդին վրայ չի խօսիր: Յայտնի կերպով ըսուոծ չէ թէ Մարիամ եւ Յովսէփի ալ երկնային տեսակլքը տեսան եւ օրհնաբանութիւնները լսեցին, թէ ոչ ամէն բան միայն հովիւներուն պատմութիւնին խմացան: Բայց Մարիամ գամենայթ զբանն զայսավիկ պահէր բացատրութիւնը, այսինքն, Մարիամ լուծ խօսենքը միաբին մէջ կը պահէր ըսելը, աւելի այն իմաստը կու տայ, թէ Մարիամ եւ Յովսէփի պարզապէս տեսիքին լսող եղան:

Ը. օր Ծննդեան: Տօն Անուանակոչութեան Տեան Տեառոյ Յիսուսի Քրիստոսի:
Կղ 2.8-15: ՀՀ 2.21:

ՅԻՍՈՒՄԻ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Այս տօնակատարութիւնը ներշնչուած է Աւետարաններէն: Հետեւեալ ընթերցումները՝ բաւարար բացատրութիւն կրնան նկատուիլ տրուած հաստատումներուն.

— Մատթէոսի Աւետարանին մէջ կը կարդանք (Ա. 20-23).

«Եւ մինչ նա այսպէս կը մտածէր, ահա Տիրոջ հրեշտակը տեսիլի մէջ երեւցաւ անոր եւ ըսաւ. «Յովսէփ, Դաւթի որդի, մի՛ վախնար տունդ առնելու քու կինոդ՝ Մարիամը. զի այն՝ որուն մայր եղած է նա՝ Ս. Հոգիէն է: Պիտի ծնի որդի, եւ դու պիտի կոչես զայն Յիսուս. զի ան պիտի փրկէ իր ժողովուրդը իրենց մեղքերէն: Այս ամէնը տեղի ունեցաւ, որպէսզի կատարուի Տիրոջ խօսքը՝ նսայի բերնով ըսուած, թէ՝ «ահա կոյսը պիտի յդանայ, որդի պիտի ծնանի, Անունն Անոր պիտի կոչեն էՄ-ՄԱՆՈՒԻԼ», որ կը թարգմանուի՝ ԸՆԴ ՄԵԶ ԱՍՏՈՒԱԾ»,

Աստուած մեզի հետ:

— Հուկաս Աւետարանիչ կ'ըսէ (Ա. 30-32).

«Հրեշտակն ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Մարիամ, վասնզի շնորհք գտար Աստուծմէ: Դու պիտի յդանաս եւ պիտի ծնիս որդի մը՝ որուն անունը պիտի գնես Յիսուս: Նա մեծ պիտի ըլլայ եւ Բարձրեալին Որդին պիտի կոչուի: Տէր Աստուած պիտի տայ անոր իր հօր Դաւթի աթոռը, եւ նա պիտի թագաւորէ Յակոբի տան վրայ յաւիտեան»:

Աւրեմն այս հաստատումներու յիշատակութեան եւ Ս. գրային ծշմարիտ աւանդներու մասին խորհեցու, անոնց հետ հաղորդուելու գեղեցիկ առիթն է Անուանակոչութիւնը, զոր մեր եկեղեցին կը տօնէ ամէն տարի Յունուարի 13-ին:

Համաձայն Հին Կտակարանի սուրբ գրոց եւ Աւետարաններուն, ուրեմն ՅԻՍՈՒԱ անունը կը նշանակէ էՄ-ՄԱՆՈՒԻԼ, ԱՍՏՈՒԱԾ ՄԵԶԻ ՀԵՏ, ՓՐԿԻՉ, ՕՇԵԱԼ ՏէՐ: Հայ ժողովուրդին մէջ, սովորութիւն եղած չէ ՅԻՍՈՒԱ անունով կոչել ուեւէ անձ կամ մահկանացու: Այլ ժողովուրդներու մէջ սակայն, ինչպէս Հարաւային Ամերիկայի մէջ, բնական հրեւոյթ է հանդիպիլ ՅԻՍՈՒԱ անունով անձերու:

Յիսուսի անուանակոչութեան տօնը, Յունուարի 13-ին, անշարժ տօն է որ կրնայ հանդիպիլ չարթուան որեւէ մէկ օրուան. Ընդհանրապէս ան առիթ չէ սեպուած կրօնական մեծ տօնախմբութեանց: Այսուհանդերձ, յատուկ ընթերցումներով եւ կարգով, եկեղեցին զայն անպայման կը յիշատակէ եւ կը տօնէ: Խոկ ժողովրդային խաւերու մէջ, կը չնորհաւորեն կամ կը տօնուի Քրիստոափոր, Քրիստինէ անունով հարազատներու անուան տօնը, միշտ ընտանեկան կամ ընկերային մթնոլորտի մը մէջ:

Հ Ա Յ Ո Յ Տ Կ Վ Ե Ր Ա Խ Ա Յ Ո Յ Տ Կ Վ Ե Ր

ԱՆՏՈՆ ԵՒ ԿՐՈՆԻԴԻՍ
ՃԳԹԱՎՈՐՄԵՐ

Կապադովկեան Կեսարիոյ մէջ կ'ողբէին այս երկու կրօնաւորները, եւ համբածանօթ էին իրենց ճգնողական առաքինութեամբ։ Լուսաւորիչ միասին տարաւ զանոնք Հայաստան, եւ երբ Տարօնոյ իննակնեան մենաստանը հաստատեց յանուն Յովհաննու Կարապետին, անոնց եւ իրենց ընկերացողներուն յահճնեց նոյն սրբավայրին վանական կաղմակերպութեան եւ ծառայութեան գործը։ Իրենց այս նորստաց պաշտօնը կատարեցին անոնք ամենայն նախանձախնդրութեամբ, յաճախ ընդունելով նաև Լուսուորչի այցելութիւնը։ Իբր քառասուն տարի նուիրեալ ծառայութեամբ առլեցիչ եւ զործելէ վերջ, խաղաղութեամբ կնքեցին իրենց կեանքը եւ թաղուեցան հոն, Դ. դարու առաջին կիսուն վերջերը։

† Կիր. Ա. Կիւրակէ զկնի Ծննդեան: Ես

54.1-13: Ա. Տժ 1.1-11: Եհ 2.1-11:

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԽԵՏԱՐԱՆՆԵՆ

ՀԱՅ ՅՈՎԼԱՆՆԵՍԻ

(2. 1-11)

- 1 Յիսուսի Գուլիլիու համելուն երրորդ օրը հարսանիք մը կար կանա քաղաքին մէջ, եւ Յիսուսի մայրը
- 2 Հոն էր: Յիսուս եւ իր աշակերտներն ալ հրաւիրուած էին հարսանիքին:
- 3 Երբ գինին պակսեցաւ, Յիսուսի մայրը իրեն ըստ առաջ: «Գինի չունին»: «Մա'յի, ինձի այս մասին ըսելու ովհաք չունիս», պատասխանեց Յիսուս, «իմ ժամանակա տակաւին չէ հոսած»: Սակայն իր մայրը ըստ ապաստարներուն: «Ինչ որ ըսէ ձեզի, կատարեցէ՞ք»:
- 4 Հրեաներու մաքրուելու սովորութեան համայն հոն քարէ վեց կարասներ կային, որոնցմէ իւրաքանչիւրը ութսունէն հարիւր լիդը կ'առնէր: Յիսուս ըսու ողասաւորներուն: «Կարասները ջուրով լեցուցէք»: Եւ սպասաւորները լեցուցին մինչեւ բերան: Յիսուս ըսու անոնց: «Հիմա առէ՞ք եւ մատակարարին տարէք»: Այսոնք ալ տարին:
- 5 Մատակարարը համասեց գինիի փոխուած ջուրը, բայց չգիտցաւ թէ ուրկէ էր. թէիւ սպասաւորները, որոնք ջուրը լեցուցած էին, գիտէին: Այն ատեն մատակարարը փեսային ըստ: «Ամէն մարդ նախ ընսիր գինին կը հրամցնէ, իսկ երբ գինովնան, այն տեն հասարակը, մինչ դուն ընտիր դինին պահեր ես մինչեւ հիմա»:
- 6 Յիսուս իր այս առաջին հրացը կատարեց Գալիլիայի կանա քաղաքին մէջ: Հոն ան իր փառքը յայտնեց, եւ աշակերտները հաւատացին իրեն:



Զուրիմ գինիի փոխուիլը (Յովհ. Բ. 2-11)

Յիսուսի առաջին հրացըն էր որ կատարուեցաւ Գալիլիայ կանա քաղաքի հարսնիքին մէջ, ուր հրաւիրուած էր Յիսուս, իր մօր և աշակերտներուն հետ միասին:

On the third day there was a marriage at Cā'na in Galilee, and the mother of Jesus was there; ²Jesus also was invited to the marriage, with his disciples: ³When the wine failed, the mother of Jesus said to him, "They have no wine." ⁴And Jesus said to her, "O woman, what have you to do with me?" ⁵My hour has not yet come." ⁶His mother said to the servants, "Do whatever he tells you." ⁷Now six stone jars were standing there, for the Jewish rites of purification, each holding twenty or thirty gallons. ⁸Jesus said to them, "Fill the jars with water." And they filled them up to the brim. ⁹He said to them, "Now draw some out, and take it to the steward of the feast." So they took it. ¹⁰When the steward of the feast tasted the water now become wine, and did not know where it came from (though the servants who had drawn the water knew), the steward of the feast called the bridegroom, ¹¹and said to him, "Every man serves the good wine first; and when men have drunk freely, then the poor wine; but you have kept the good wine until now." ¹²This, the first of his signs, Jesus did at Cā'na in Galilee, and manifested his glory; and his disciples believed in him.



Նոթանայէլի կոչումէն երեք օր հագը Յիսուսը կը դանենք ի Կոհա , Դամիկոյ քաղաքներէն մին , որ կը գտնուի Նոդարէթի եւ Կավառնառումի մէջ՝ տեղը եւ պէտք չէ շփոթել ուրիշ համառուն կանոններու . Հետ : Արդէն Յիսուս Փիլիպոսը տեսուծ օրէն՝ Գալիլիայ ճամբան բռնած էր , հետեւարար զժուարութիւն չկայ որ երեք օր եսու Գալիլիա հասուծ ըլլայ : Նոդարէթ իր տունը չդացած Կոհա հանգիստին ալ տարօրինում չէ , որովհետեւ . Կահացի Նաթանայէլը կրնայ ուզած բյալ իր տունը տանիլ , մինչ Յիսուսի մայրն ալ արդէն կանոն եկած էր հարսնիքի մը համար : Կ'երեւի թէ մորը հոն դժոխուելուն համար Յիսուս ալ հոն եկաւ . եւ նոյն ասեթով հարսնիքի ալ հրաւիրուեցոււ , եւ Յորդանանէն իրեն հետեւազ աշտկերտներուն հետ յահճառու եղաւ հարսնիքի երթալ . Անդ էր մայրն Յիսուսի , իրչեցաւ եւ Յիսուս եւ աշակերտներուն ի նորամիտ :

Հարսնիքին մանր մէկ միջադէպը ասիթ կ'ընեայէ Յիսուսի , որ առաջին անգամ հրացք մը կարծէ : Յանկարծ հարսնեւորներուն դինին կը համեմի եւ ուրախութիւննին կատրուելու վրայ կ'ըլլոյ : Մարիոս այդ պարագայէն կը զդածուի եւ իր որդւոյն համացուկ մը լուր կու տայ . Հարսնեւորները գիմի չութին : Յիսուս վրան բան մը առնել չուզեր եւ կը որտասուխանէ . ինձի ի՞նչ , մեզի ի՞նչ , տիկին , որ զիմին պակսեր է . տակտուին ինքովնիս յայտնելու առնելը չէ հասուծ : Ինչչափ օր Յիսուս առջի բերոն բան մը լնել չուզեր , բայց յետոյ , հարկաւ մօրը թախանձանացը վրայ , Լա՛ւ , բա՛տ մը կը հոգանեֆ խօսքը կ'ըսէ , որ մայրն ալ սորասաւորներուն կ'ապսպզէ՝ թէ Յիսուսի հրամայածը

շուտագ կատարեն : Յիսուս ալ կը հրամայէ որ մաքուր ջուրի համար յատկացուած եւ քարէ փորուած վեց թակոյիները ջրով լեցնեն , որոնց իւրաքանչիւրը երկու կոմ երեք մար հեղուկ պարունակիելու բաւական անօթներ էին . Սպասուարները անմիջապէս կը զարծազրէն : Անոր վրայ գարձեալ կը հրամայէ սորասաւորներուն , որ թակոյիներու մէջ զբած ջուրէն առնեն եւ կ'սունկին վերակացուեին կամ մատակարարին տանին : Սա , որ յանկարծական շփոթութեան մատնուած էր զիմիին սորկուելուն , զինին տեսնելուն կ'ուրախանայ , համը նայելով կը տեսնէ որ շատ ընտիր զինի է . եւ կարծելով թէ նոյն ինքն տանուաէր վիսան այն նեղ ժոմուն բան մը ճարած է , ոհոր կ'երթայ եւ կտակի գարձուածքով մը կ'ուզէ նոր զինին զովել . «Առվորութիւն է , կ'ըսէ , բայ զինին տուոչ տալ , որ կաջականները զնուհուեն . սեղանին վերջը որեւէ զինի կրնայ անցնիլ : Դուն հակառակը ըրիւ . երբոր արդէն ամէնքը քէչ ու շոտ խմած են , եւ օրեւէ զինի կրնայ անցնիլ , հրմակ ելեր տեկի լինտիր դիմին մէջտեղ կը հանիս . Մատակարարը այդ կ'ըսէր , որովհետեւ նոր զինին ինչպէս ճորուած ըլլալը չէր բած , բայց սպասուորները որ կարաներուն ջուր լեցուած եւ զինի հանած էին , եղածը զիտէին , լուցին , զարծը մատակարարին հասկցուցին եւ հրաշալի փոխարկութիւնը ամէնքը իմացուն , կոչականները հիացան , Յիսուսի հրաշագործութեան վառքը հըսկաւացաւ : Խոկ Յիսուսի հետեւողները , որ լոկ Յովհաննէս Մկրտչի վկայութեամբ եւ Յիսուսի հետ խօսակցութեամբ անոր Մեսիա լինելուն համոզած էին , հրոշք մըն ալ տեսնելով՝ իրենց համազման վրայ հասուասուեցան եւ կատարեալ հաւասարող եղան : Այս եղաւ Յիսուսի հշալքներուն տառչինը :

Պարզ պատմութիւնն ըրինք Աւետարանի հետեւողութեամբ, բայց բացարութեան արժանի քանի մը կէտեր կոն:

Թէ էք փեսան: Ամանք կարծեցին թէ ճոյն ինքն Նորթանայէլ-Բարթուգիմսն-է, որպէտեսեւ-կանայի-ըլլալը դիտենք (Յովի. Իլ. 2): սակայն երեք օր տռաջ Յիսուսի հետ Յորդոնանու կողմէրը զանուող մէկու մը անմիջապէս Կանա Հասնելով վեսայանալլ ճշմարտանման չէ: թող որ եթէ ճոյն ինքն քիչ առաջ յիշուած Նաթանայէլը րյալը, տւեաարտանիչը հարկաւ վերսպով մը դայն իմացուցած կ'ըլլալը: Աւրիներ կարծեցին՝ թէ Սիմոն Կանանացի առաքեալի է: ուսկայն Կանանացին՝ Կանացի ըսել չէ, այլ երայեցերէն կամա բառէն չ, որ նախանձ կը նշանակէ: Արդէն Մատթէոսէն Կոնանացի անուանած Սիմոնը (Մատթ. Ժ. 4), Կուկոսէն Նախանձայոյզ կոչուած է թարդմանարար (Ղուկ. Զ. 15): Աւրիներ ալ կարծեցին՝ թէ Տեսոն Կոյսայրներէն մէկն է: ուսկայն Աւետարանը որեւէ նշան չի տար: Ամէն առիթի մէջ պէտք է ընդունիլ, թէ Մարիամի համ սպասականութեամբ կամ ուրբ բարեկամութեամբ կրապուած վեսույի կամ հարսի մը հարսնեքն էր, որ Մարիամ կանուիչն եկած էր, եւ այդչափ ալ հոդ կը տանէր հարսնետունին երկրորդական ողբացեւան իսկ:

Կը խնդրուի եւս թէ ի՞նչ ակնկալութեամբ կամ ի՞նչ մտակրութեամբ Մարիամ կը գիմէր Յիսուսի. արդեօք կանուխէն տեսն՞ր էր Մարիամ Յիսուսի հրաշքով մը գժուարտութիւններ եւ պակասութիւններ գտրմանելլ ւ թէ ոչ պարզապէս սավորական միջոցնելով բան մը ճարելու առաջարկը կ'ընէր: Այդ

Ճամփն ինչ սր սոսած են կոմ կ'ըսեն մեկնիչներ, սոսկ ենթագրութենէ աւելի չէ: որովհետեւ Աւետարանին մէջ նշանախիեց մը անդամ չկայ, ուսկից հնար ըլլայ հետեւութիւն մը քաղել: Յիսուսէ դրամական կոմ ուրիշ սովորական կերպով ճար մը սոսակու անհաւանակրնենթիւնը, եւ Յիսուսի առւած պատուանը, թէ Զեւ է հասեալ ժամանակ իմ, աւելի ճշմարտանման կը ցուցնեն կարծել, թէ Մարիամ իրօք Յիսուսէ կը սոլոտէր հրաշալի կերպով կուտարուելիք գործանի մը:

Յիսուսի իր մօրը ուղղած Զի՞ կայ իմ եւ քո, կի՞ն դու պատասխանն ալ՝ քիչ մը իմու եւ յանդիմանական կ'երեւի առջի բերան. սակայն Զի՞ կայ իմ եւ քո բացարութիւնը սովորական երրայրանութիւն մըն չ, որ մէր ակսնջն հնչուածին ոչիս խորթ եւ խոստ չէ Հրէից լեզուին մէջ: իսկ Կիմ դու կուզումը, ոչ մայրութեան ուրացութիւն է եւ ոչ ալ մօրը անարգութիւն է, այլ ընդհակառակը, պատուաւոր կսշում մը, մեր մէջ զործածական Ցիկին կոչումին նախու:

Յիսուսի բոլոր հրաշները հրամանութեան եւ վշաւացեալներու միսիթուութեան համար կատարուած գործեր ըլլարուն, տարօրինակ կը թուի հարանելունիրու գուարթութեան համոր կինի չատցենէլ ուզելլ, կարծես արքեցութիւնը քաջուլերելու գիտմամբ: Մակայն Աւետարանին պատմութիւնը բնաւայս անուսէկի հետեւութեան առիթ չ'ընծայեր: Յիսուս իր վասքը յայտնելու համոր առիթ առած է միշտ գիմացը երսծ պարագաներէ եւ իր վարվագիտութեան համբաւակ չէ եղած օրինաւոր ուրախութիւնն ուլ եւ ամուսնութեան գրութիւնն ալ, որ խորհուրդներու պատիւին ալ բարձրացաւ: Հետեւարար ոչինչ կ'արգելուր՝ որ Յիսուս այդ ուզգութեամբ գործէր, Կանայի հարանեաց հրաշքը կատարելով եւ ամուսնութիւնն պատուելով:

Աւետարանին դէմ խօսողներու մէջ դանուեցան ըստզնէր, թէ գինիի փախուած ջուրը ուրիշ բան չէր, բայց եթէ կարտոնիրու մնացորդ զինիներէն կազմուած ջրտիւան բան մը: Մակայն ոչ միայն մատակարարին վկայութեամբ փախարիեալը ընտրեագայն զինի էր, այլ եւ լեզուած թակոյիները ոչ թէ զինիի կարառներ էին, այլ հրէական որբութեանց համար սահմանուած ջուրի կալաներ, որոնց մէջ ներկիի չէր մաքուր ջուրէ տարբեր բան մը գնել: Եսկ կարառներու պարունակութիւնը ցուցնուող մարդ կամ կային գանազան տեղէիր: Պազեատինի մէջ առելի սավորական էր ՅՈ քաշ հեղուկ պարտնական մարը: Աւելի մանր գիտադութիւններու չենք մանք:

Շբ. Սրբոց հայրապետացն՝ Արքանասի եւ
Կիւրղի: **Առ 11.2-11: Ես 61.3-7: Երբ 13.7-**
9: Ճ 16.33-17.8:

Ա.Դ. Ե Ք Ս Ա Ն Դ Ր Ի Ո Յ Ց Ե Կ Ե Ղ Ե Ց Ի

ԱԹԱՆԱԾ ՀԱՅ ՐԱՊԵՏ

Հաշմականուն ախոյիսին հաւատոյ Ս. Երրորդութեան
ընդգէմ Արիսոսի, որ ուրացած էր Քրիստոսի առասւա-
ծութիւնը: Քրիստոսնեայ բարեպաշտ ընտանիքի զաւակ,
ծնու. Աղեքոտնդրիս, 295ին: Նոյն քաղաքին Աղեքոտնդ-
րոս հայրապետը, օր մը տեսնելով որ անիկա դեռ մա-
տակ մտնուկ, ծովեղբին վրայ, եպիսկոպոսի կերպ ա-
ռած, Քրիստութիւն եւ ձեռնադրութիւն կատարել կը ձե-
ւացնէ, Հոգեւոր կոչումի նշան նկատեց իր այդ ընթաց-
քը, եւ զայն ընդունեց հայրապետանոցի մէջ, ուր զար-
դացաւ. շնորհալի փաքրիկը: Յետոյ սարկաւագ ձեռնա-
դրուեցաւ. անկէ, եւ կարճ ժամանակի մէջ փայլեցաւ
իր տաղանդով, ասուտածաբանական խոր հմտութեամբ
ու զբէի եւ խոսքի ձիրքերովը առարկոյ դառնալով ամե-
նուն ուշակրութեան: Մարկաւագ էր տակաւին, երբ ըն-
կերտկցելով իր նողիսկոպոսին, Նիկիոյ ժողովին մէջ
ողաշտողանեց ուղղափառ հաւատքը: Աղեքոտնդրի յու-
ջորդելէ վերջ, իբրև պատրիարք Աղեքոտնդրիոյ, իշ-
խանութեամբ եւ աւելի ովեւորուած ջանքով պայքարե-
ցաւ աղանդամիոտ հոսանքներու, մտնաւորապէս Արիա-
նուներու եւ կիսարիանոսներու դէմ: եւ այդ ողատճա-
ռաւ քանից ենթարկուեցաւ բուռն հակառակութեան,
երբեմն ստիուելով նոյնիսկ հեռանալ իր Աթոռէն:
Մեռաւ. 373ին: Իր Հզօր վարդապետութիւնը եւ անհա-
մեմատ կորովը արժանի կացուցին զինքը նկատուելու
եկեղեցւոյ ամենամեծ վարդապետներէն մին: Իրաւամբ
է որ Ս. Գրիգոր Նաղիանզացի կոչած է զայն «Սիւն Ե-
կեղեցւոյ»: Իր զրական Երկերը, ամէնքն ալ աստուա-
ծաբանական եւ ջատազական, որոնցմէ կորեւոր
մաս մը Ե. գարսւն եւ յետոյ թարգմանուած է հայերէ-
նի, եկեղեցական մատենադրութեան ամենէն թանկադին
հարստութիւններէն կը համարուին իրաւամբ:

Հ. Առաջաւորէն առաջ կամ Վարդապահէն ետք: Յ. Եւ Լ. Օումվ. 18:

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՒՄ ԱԿԵՏԱՐԱՆԵՆ
ԸՆ ՅՈՎԼԱՆՆՀԱՒ
(3.13-21)

ՄԵՐ ՏԵՐԸ ՅԻՄ ՎՐԵՄՈՒՄ Կ' ԸՆՔ: —

- 13 «Ոչ ոք երկինք ելու բացի մարդու Արդիշն, որ ի-
14 ջաւ երկինքէն, ուր կը գտնուէր: Եւ ինչպէս որ Մով-
սէս պղնձեայ օճը բարձրացուց անապատին մէջ, նոյն-
15 ովէս այլ պէտք է մարդու Արդին բարձրանայ, որպէսզի
անոր հաւասացողը յաւիտենական կեանք ունենայ:
16 Որովհետեւ Աստուած ա՛յնքան սիրեց աշխարհը, որ
մինչեւ իսկ իր միածին Արդին տուաւ, որպէսզի անոր
հաւատացողը չմեռնի, այլ յաւիտենական կեանք ու-
17 նենայ: Որովհետեւ Աստուած իր Արդին աշխարհ զըր-
կեց, ո՛չ թէ որպէսզի Արդին աշխարհը դատապարտէ,
18 այլ որպէսզի աշխարհը փրկէ: Ով որ կը հաւատայ ա-
նոր՝ չի դատապարտուիր: Իսկ ով որ չի հաւատար ա-
նոր, արդէն իսկ դատապարտուած է, Աստուածոյ միա-
ծին Արդին չհաւատալուն համար:
- 19 «Եւ դատապարտութիւնը այս է. հակասակ անոր
որ լոյսը աշխարհ եկաւ, մարդիկ խաւարը լոյսէն ա-
ւելի սիրեցին, որովհետեւ չարութիւն կը գործէին:
20 Ով որ չար գործ կը կատարէ, կ'առէ լոյսը եւ լոյսին
21 չի զար, որպէսզի իր գործերը չյայտնուին: Սակայն
ով որ կը կատարէ ինչ որ ճշմարիտ է, լոյսին կու զայ,
որպէսզի յայտնի ըլլայ թէ իր գործերը Աստուածոյ
կոմքին համոձայն գործուած են»:

† «Աստուած ա՛յնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր
միածին Որդին տուաւ, որպէսզի անոր հաւատացողը
չմեռնի, այլ յաւիտենական կեանք ունենայ»: (Յովհաննէս
3.16)

JOHN 3

¹⁵No one has ascended into heaven but he who descended from heaven, the Son of man.⁹ "And as Moses lifted up the serpent in the wilderness, so must the Son of man be lifted up, ¹⁰that whoever believes in him may have eternal life."

16 For God so loved the world that he gave his only Son, that whoever believes in him should not perish but have eternal life. ¹¹For God sent the Son into the world, not to condemn the world, but that the world might be saved through him. ¹²He who believes in him is not condemned; he who does not believe is condemned already, because he has not believed in the name of the only Son of God. ¹³And this is the judgment, that the light has come into the world, and men loved darkness rather than light, because their deeds were evil. ¹⁴For everyone who does evil hates the light, and does not come to the light, lest his deeds should be exposed. ¹⁵But he who does what is true comes to the light, that it may be clearly seen that his deeds have been wrought in God.

Յիսուս մկրտութեան խորհրդով կոտարուելիք վերածնութեան եւ սուացուելիք երկնից Սվ.քայութեան վրայ խօսուծ էր, իսկ հետևեալ խօսքերուն մէջ մարդեկութեան խորհրդոյն բացառը թեան կը ժամէ: Այդ բացառը թիւնները երեք կէտերու կընան վերածուիլ. 1. Արդառյան Աստուծոյ մահը մարդկարցին փրկութեան համար. 2. Մարգեղութեան խորհրդով յուցուած Աստուծոյ սէրը մարդուն վրայ. 3. Մարդուն փրկութեան եւ զատապարտութեան Քրիստոսի հաւատալուն հետ կազուտծ լինելը: Ասածին կէտը (Յովի. Գ. 14-15) բացառուած է ողբինծէ օծին օրինակովը (Յիսուս. Խլ. 9), որ Քրիստոսի խոչին նախատիզն էր: Երկրորդ կէտը (Յովի. Գ. 16-17) բացառուած է բաղդատութեամբ մը, որ եթէ Աստուծ իր Միածինը աշխարհ զրկեց, աշխարհը կորուսանելու եւ աշխարհը զատապարտելու նպատակ չէր պինար ունենալ, այլ միայն աշխարհի փրկութեան եւ աշխարհի ոփրայն համար հնար էր այդպիսի բան մը տնօրինել: Երրորդ կէտին մէջ (Յովի. Գ. 18-21) հաւատքը լոյսի նմոնցուցած է. ինչպէս որ լոյսիթ մօտ եկողը կը լուսաւորուի եւ լոյսէն հեռու փոխչողը խաւորի մէջ կը մնայ, այսպէս ալ Քրիստոսի հաւատացուը կը փրկուի, եւ Քրիստոսի հաւատքէն խորչողը կը զատապարտուի: Քրիստոս եկա, ինքը լոյս է, բայց մարդիկ իրմէ կը փախչին եւ խաւարը կը սիրեն. ով որ բարութիւն կը զործէ՝ լոյսէն չի վախճար, այլ ով որ չարութիւն կը զործէ՝ լոյսէն կը վախճայ եւ խաւարը կը սիրէ՝ որպէս զի իր զործերը չայտնուին:

Մեր նպատակը չինելով. Աւելարանի կատարեալ մեկնաբանութիւնը կատարել, Յիսուսի վարդապետութեան ամփոփումը տալ բաւական կը սեպնք այս տեղ. եւ այնպէս պիտի լինենք արիշ առիթներու մէջ ալ, առանց մանրամասն լուծմանց եւ բառական զննութեանց մտնելու: Այդ վարդապետուկան հաւատուծին մէջ հաւատոյ երկու դլխաւոր կէտեր կը պարունակուին, որք քրիստոնէական զաւանութեան հիմնաքարեկն են. 1. Մկրտութեան զօրութիւնն ու ահերաժեշտութիւնը եւ 2. Մարգեղութեան խորհուրդով կատարուած փրկագործութիւնը:

Ամբողջ հասուածը մենք բացառուեցինք իր Յիսուսի Նիկոդեմոսին խօսուած ամբողջութիւն մը, այս է մեկնիչներուն ընդհանուր կարծիքը: Բայց ոմանք դիտելով զիսեմք, խօսիմք, վկայեմք լոկնակի բառերը, դարձեալ ոչ ընդունիք, ոչ հասուայք բառերը բացին հասցին, կարծեցին թէ Յովի. Գ. 11 համարին սկսելով հասուածը զառուած է եւ աեւարանիչը իր բերնէն կը խոսի առ Հրէտյա կամ առ ընթերցողա. որովհետեւ ուրիշ տեղեր ալ աւետարանիչը Յիսուսի բերնով խօսուած վարդապետութեան կը յարէ իր կողմէ զրուած մաս մը, առանց որոշ անդում մը զնելու: Բայց այսակ բոլորը Յիսուսին խօսուած ընդունիլիք աւելի ընդհանրացած է:

Նիկոդեմոսի անձին վրայ ալ առիթ պիտի սեպնանք նորին խօսելու: Իսկ թէ այս տեսակցութիւնը ի՞նչպէս վերջացաւ, Նիկոդեմոս ի՞նչ տոպաւորութեամբ մեկնեցաւ, Յիսուսի հետ ի՞նչ պերսուի եւ ի՞նչ ձեռով յարաբերութիւն հասուառեց, Աւելարանը բան մը չի զրեր, միայն թէ Յիսուսի ի ծածուկ աշակերտ մնաց եւ առանց ինքովնքը յայտնելու Յիսուսի պաշտանութիւն ոլ ըքաւ: